

# ԲԱԶՄԱՎԵՊ

## ՀԱՆԴԻՍԱԳԱՐԱՆ

ՀԱՅՈՐ ԽԱ. ՊՐԱԿ Բ.

1883

ԱՊՐԻԼ. ՄԱՅԻՍ. ՅՈՒՆԻ

### ՀԱՆԴԻՍԱԳԱՐԱՆ

#### ՂՈԽՆԿԻԱՆՈՍ ԵՐԳԻՉ ԿԱՐՆԵՑԻ

Փութանք օր մ'առաջ՝ ՚ի գիր տւած,  
գելու հայ հանճարոյ անմշակ՝ բայց բեր-  
զոն մոտաց չընաղ յիշատակներէն մին,  
քանի որ գեռ ժամանակին աւերիչ և  
տապալիչ ձեռքը՝ մոռացութեան խա-  
տարին մէջ զայն չէ գլորեր թտղեր :  
Մանօթ են մինչեւ ցայսօր նիրակայ և  
Բարձր Հայոց ազգայնոց ընտանեկան  
երգերուն մէջ բազմաթիւ պատմական  
և մանաւանդ հոգեւոր և կրօնական տա-  
ղեր, հայացի և կամ տաճիկ բարբա-  
ռով Ղունկիանոս Երգեցովի մ'անուամբ,

կերպ կերպ խաչեր վիշտ նեղութիւնք,  
կարիք չի հասնիր կը բելու .  
Հէմ ծերացոյ, թափէ ընկայ .  
ի՞նչ յոյս մընաց ալ ապրելու :

Աւստի մերձաւոր հաշուտիլ 55-60 տա-  
րուան հասակին մէջ վախճանած լի-  
ներով՝ ՚ի 1841 ամին, ծննդեան տարիին  
կը թուի ընդ մէջ 1784-1786 ամաց .  
Հայրը կը կոչուէր լլեէմ Յթութիւն  
Աղա, և մայրը Արմատիամուն, բայց  
անշուշտ իւր քաղցրախօսիկ լեզուին և

թէպէտ և բազմաց անժանօթ է՝ անոնց  
հեղինակին ով և կամ ինչպիսի կեանք  
ունեցած լինելն : Հետևեալ համառօտ  
տեղեկութիւնն իւր վարուց վրայ մեր-  
ձաւորապէս զինքը ճանաչող անձանց-  
մէ քաղելով՝ կ'աւանդեմբ հայրենի յի-  
շատակս յարգող բանասիրաց :

Ղունկիանոսի ծննդեան որոշ թուա-  
կանը չի գիտացուիր, բայց կ'երեի որ բա-  
ւական ապրած պիտի լինի, որ երգե-  
րէն մէկուն մէջ իւր նեղութիւններն յի-  
շելով՝ կը գրէ այսպէս .

բարուց պատճառաւ՝ այլազգիք կ'ա-  
նուանէին զինքը Շէքէր-Խաթուն, Ղուն-  
կիանոս կարնոյ մէջ ծնողացը քով իւր  
մանկական դաստիարակութիւնն ընդ-  
ունեցաւ, և գեռ փափրիկ հասակին մէջ  
հօրը հետ գնաց ՚ի Պարտկատան, ուր  
յաշողեցաւ քիչ ատենէն յտուջագէմ

զարգանալու՝ նոյն ժամանակի դպրոցաց մէջ աւանդուած ուսմանց նախնական տարերաց մէջ, և մանաւանդ յուսումն ֆարսի լեզուին։ Տեսնելով ծնողաց տղուն յաջողակութիւնն ուսանելու մասին և մանաւանդ առանձնական կենաց բերումն, ուղարկեցին Լիբանանու Անտոնեանց վանքը՝ կրթուելու և քահանայանալու։ — Բայց Լիբանանի ուղարկուելէն առաջ Դաւրիզու մէջ իւր մանկութեան օրերն նշանաւոր եղաւ բարեգործութեամբ մի։ Յօրդ հետ խանի մը մէջ կ'օժեանէին 'ի Դաւրիզ, ուր իրենց մերձաւոր սենեակն կը բնակէր պարափիկ մը, որուն քով կը գրտնուէր հայազգի Ալան անուամբ տղայ մը, որ Պարսից և Վրաց մէջ՝ տեղի ունեցած մարտակուի մը ժամանակ գերի ինկած էր, և իր չքնաղ գեղեցիկութեանն համար՝ խանը եսաէ էր որ Պարսիկը զտղան իրեն վաճառէ ։ Բայց աս միշտ մերժեր էր նորա խնդիրն, և կը կասկածէր մի գուցէ որ մը խանն նեն, դութեամբ զտղան իր ձեռքէն յափշտակէ։ Ալան շուտով մտերմացաւ Ղունկիանոսի հետ, որոնք ամբողջ օրն իրարու քով կ'անցընէին խաղալով և մանկական զբաղանօք։ Օր մ'ալ Ղունկիանոսի հօրը, Յարութիւն Աղայի, բացակայ եղած ատեն, առեարոյ համար հայազգի կորիճ երիտասարդ մի կը մանէ 'ի խանն, և կը գտնէ զտղափն իրենց սենեկին մէջ 'ի միասին, որոնք երկուքն ալ իրենցմէ հեռու գտնուող մօրերնուն լիշտակաւ։ Մրտերնին ելած կու լային։ Կը սկսի երիտասարդն սփոփել զիրենք։ Ղունկիանոս կ'առաջարիէ կործին՝ որ եթէ յանձն առնըլու լինի հնարք մը գտնել և զիսլան փախցընելով ազատել, բոլոր ընդունած պարզեներն, զորս մէկղի գնելով պահեր էր, իրեն լը չնորհէր։ Երիտասարդն 'ի սկզբան կը տարակուի գործոյն յաջողութեան վրայօք, բայց յետոյ քաջալերելով Ալանի վրայ, կը պատուիրէ իրեն որ գիշեր ատեն ծածուկ խանին փոքր գոնէն՝ այս ինչ ժամուն դուրս

ելէ, և անկէ վերջն ապահով կընայ ինել իւր ազատութեան վրայ, Նոյն գիշերը յափշտակելով այս կերպով զտղան, քանի մ'օր քաղաքին մէջ կը պահէ, մինչեւ որ Պարսիէն և Խանէն շրս դին ուղարկուած խնդրակներն յուսահատելով այլ ևս գտնելու զտրդան՝ ետ կը գառնան։ Եւ երբ ժամանակ վրայ անցնելով խնդիրը կը մոռցուի, գաղտնի կը հասցընէ երիտասարդն զԱլան իւր ծնողաց քով 'ի Շիրակ, Յետոյ ժամանակաւ երբ Ղունկիանոս նիրակ գաւառը կ'երթայ, կը հարցընէ թէ կը գտնուի արդեազ հոն Ալան անուամբ մի անձն, և կը տեղեկանայ որ երկու տարի առաջ մեռած է եղեր Բամբակու Ղարա-Փիլիսէ գեղին մէջ։

Ղունկիանոս աւելի ճգնաւորական առանձնացեալ կենաց յարմարագոյն էր, քան թէ ժողովրդեան մէջ, աշխատող քահանայի վարուց, զոր ցոյց տըւալ Լիբանանու վանուց մէջ, զրաղելով միշո հողերոր մտածմանց և աղօթից, որով կարծես իրեն նպատակ դրած էր աւելի Ս. Ղունտոնի ճգնագեեաց վարուցն հետելի յատանձնութեան, քան գործունեայ և ուսումնական եկեղեցւոյ պաշտօնէի մը կենաց պատրաստուիլ։ Ժերես նաև միւս կողմանէ բնատուր խոնարհութեամբն ինքնինքն անարժան համարելով այնպիսի գերագոյն վիճակի մի, և անոր հետեանք պատրաստուութենէն վախնալով հրաժարեցաւ վակնեն։ Եւ երբ վանականք զինքըն 'ի կարին կ'ուղէին դարձնել, ուր վերագարձեր էր նոյն ատեն Պարսկաստանէն իւր հայրն, իրեն թախանձանաց զիջանելով ուղարկեցին գինքն յեգիպտոս, ուր կը գտնուէր այն ժամանակ իւր քեռայրն Ղարա Օղլան (Պարայեան) Պետրոս Աղա։ Հոն քիչ ատենի մէջ իր փեսին քով ուսաւ ամենայն յաջողութեամբ արարերէն կարգալ, գրել և խօսիլ, և Պետրոս Աղլայի միջնորդութեամբ, որ բարեկամ էր Եղիպտոսի իսլամիհման փաշային, վերջնոյս քով ժամանակ մը գրադրութեան

արուեստի պարապեցաւ։ Այս արուեստ տով ըստ բաւականին բարեկեցիկ կեանք մ'անցընելով հանդերձ, կազմեց դրամագլուխ մը, և վաճառականի մ'ընկերանալով՝ բաւական միջոց յաջող ելք ունեցաւ գործերնին։ Բայց Մէջմէտ Ալիի թունաց հետ մղած պատերազմին ժամանակ, եղիպատագիկ կը կորսընցընեն իրենց նաւերուն և զօրաց մի մասն, զորս Յոյնք կը յաջողին 'ի ծով բնկղմել։ այս պատճառաւ կը զրկուին իրենց շահէն և ստացուածէն նաև շատ մը վաճառականներ, որոնց առևտուրը կապակցեալ էր լոկ եգիպտական բանակին հետ։ Այս վաճառականներէն մին էր նաև կունկիանոս, որ կորսընցընելով իւր դրամագլուխը, կը ստիպուի անցնիլ 'ի Հալէպ, և քիչ

մ'ատեն կ'օթևանի հոն տեղի Ալիրա, նանցւոց միաբան' եպիսկոպոսի մը քով, որուն նաև առաջուընէ ծանօթ էր, Այսպէս ահա Պունկիանոսի հանճարոյ երկանց միջոցով ստացած բարեկեցիկ կեանքը, գիտուածական ձախորդ ելք մ'ունեցաւ, ձգելով զինքը վերատին տառապալից նեղութեանց մէջ։ Կարծես այս յանկարծակի փոփոխութեան արգասիք է իր երգոց մէջ գտնուած Հանճարոյ և Բախտի վրայ տրամաբանական դէմ առ դէմ զու դէմ զրուցատրութիւն մի, որ իրեն անշուք պարզութեամբն հանդերձ՝ կը բացատրէ ըստ բաւականին երգողին առաջնութն ճոխացեալ և երկրորդէն զրկուած գտնուիլն։ ահա նոյն իսկ իւր խօսքերը<sup>1</sup>։

Խելքը ու Բէխտը իրարու դէմ պարծեցան։

Խելքը ըսաց . Ցէօվլէթ զըտնալն ինձնով է .

Բէխտը ըսաց . Ես միշտ ցընծում՝ խընտում՝ եմ,

Ցըտմեալներուն ուրախանալն ինձնով է :

Խելքը ըսաց . Եկո՞ր, մէկ լաւ մըտիկ տուր .

Կ'անեմ ամէն գործը փաք թէմիդ մագուր,

Պըտըտիմ մէճիսներ՝ զըտնըւիմ նէ ուր,

Սիրով վարուիլ, զուրգնանալն ինձնով է :

Բէխտը կ'ըսէ . Ընկեր, խոր կը քընանաս .

Ես շըլիմ փէրուշան՝ նըկուն կը մընաս .

Երբ հասնիմ քեզ՝ ան վախտ գու կը զօրանաս .

Թէ հասկընաս՝ քո պարծենալն ինձնով է :

Խելքը կ'ըսէ . Անմիտ յիմար, ինչ կ'ըսես .

Շինութիւն եմ գեղ ու քազքի, դուրս ու նես .

Օրը անթիւ արունք կ'ըլլայ՝ չըլլամ ես .

Մարդիկ, աշխարհք խաղաղ մընալն ինձնով է :

Բէխտը կ'ըսէ . Ինձ զըլքի մէջ թող գըրեն .

Զիս թագուհիք, թագաւորներ կը սիրեն .

Ամուր բերգեր, չըն քաղքըներ կը ակրեն ,

Դիւշաններուն դողալ վախնալն ինձնով է :

Խելքը կ'ըսէ . Փընտուզ է շատ սերտ սիրով,

Ցանկալի եմ, սակայն չեմ ծախու փարով .

Ցըներ տեղեր կը լիցընեմ գանձերով ,

Պատույ հասնիմ, երջանկանալն ինձնով է :

Բէխտը կ'ըսէ . Գանձերդ իմ ձեռքըս կու գան ,

Անաշխատ ընչաւէտ շըրազները կան .

<sup>1</sup> Պունկիանոսի լրուան խառն է Կարնեցւոց | նաև՝ ժամանակին հայերէնի մէջ գործածական և Երակացւոց ուներով և բաւերով, թողավրած եղած ստարագի բաւերը:

Մեծ պըզտիկ կարօտըս քաշեն, կը ցանկան,  
գիտեն՝ իրենց հարըստանալն ինձնով է :  
Խելքը կ'ըսէ . Ծանըր անշարժ կը մընամ,  
Զորս կողմանէն խօսր ու խապար կ'իմանամ.  
Զարմանալի խաս մէթահներ կը բանամ,  
Բարձրին փոքրին գործ տեսնալն ինձնով է :  
Բէխտը կ'ըսէ . Ազքատ խեղճեր պայ կ'անեմ,  
Անսնց՝ սակի, մարդարիմներ փայ կ'անեմ,  
Բնիկնողներուն ձեռք կը ըըռնեմ սայ կ'անեմ.  
Ետա որբերուն յառաջնալն ինձնով է :  
Խելքը կ'ըսէ . Մէկ մէկ մէջ տեղ թող բերեն .  
Ըստածներոդ աշխարհօրէն փառքեր են .  
Տես, խելացիք անանց կեանքը կը պիրեն,  
Յարքայութիւն երթալ մըտնալն ինձնով է :  
Բէխտը կ'ըսէ . Զանաս պատիւըս խըլել,  
Ի՞նչ կ'ըսէիր ինչուան հիմա . դէմս ելլել .  
Մի փախչիր առջնէս՝ երկինք ցըցլնել .  
Խօսքդ հատնիլ ու լեզուիդ լալն ինձնով է :  
Խելքը կ'ըսէ . Պիտոր խոնարհիմ վախտին,  
Զեմ կըբնար ելլել ես գըլքի հետ բէխտին .  
Երկուոր որ մէկ ըլլանք՝ կը նըսարհնք թախտին .  
Մէննէկ շըսուիր՝ թագաւորն ալ ինձնով է :  
Բէխտը կ'ըսէ . Խոհեմութեամբ զըրցեցիր .  
Տէ ատ մըտիդ վըրայ անփոփոխ կեցիր .  
Ճըմարտութեան սէրդ որ յայտնի ցըցուցիր .  
Պատույդ պայծառ չէօհրէթմա տալն ինձնով է :  
Ղունկիանուն եմ, Կերպով մ'երբ միջնորդեցի ,  
Խելքն ու բէխտն յիրարու հետ հաշտեցուցի ,  
Ո՞նքակ ամուր մէկ սիրով մը կապեցի .  
Լըսոդք, խմասանց զարմանալն ինձնով է :

Քիչ մը ժամանակի Հալէպ կենալին յե .  
առոյ, 1828ին Ղունկիանոս կ'անցնի հու .  
կէ ՚ի խրիմ', ուր երիս տարիի չափ  
կը կննայ վաճառականի մը քով, որուն  
նաև մեծ բարիք մը կը պատճառէ, ա .  
նոր խառնաբնդոր հաջուեսեարը կար .  
դի գնելով, որովհետեւ թուաբանական

և վաճառականական գործողութեանց  
մէջ մեծ վարժութիւն ունէր : Երկար  
ատեն Ղունկիանոս թափառական, ան .  
օգնական, տառապանաց մէջ անցուց  
իւր օրերն, զորս և սահեպ կը յիշէ երդե .  
րուն մէջ սրտառուչ բացատրութքը ,  
մերթ առ Ս. կոյսն պալատելով, թէ .

Ղունկիանոսին հասցընէիր պւետեաց խապար մը նոր ,  
Ազատէիր պըտըսուելէն գտշտ ու բըլսար, սար ու ձոր ...  
կեանքըս անցաւ ցըրասով ձլմուով, շըտեսայ գարուն ամառ ,  
Տէրաըս շառաւիղներ յարուց, ցաւերս եղաւ խիտ անտառ .  
Ցուն մը շունիմ, եռորտ մը շունիմ, եղեր եմ թափառական ,

1 Խնչպէս այս երգիս, այսպէս նաև Ղըւն .  
կիանոսի ամէն երգերուն մէջ ոստանաւորի կազ .  
մութեան միակ կանոնն է տողերուն զուդաթիւ

վանկեր ունենալն, առանց անդամառութեան կու .  
նոնաց ուշ գնելու . որ ոչ թէ Ղունկիանոսի միայն ,  
այլ ժամանակին քերթողաց սեփական ոճն է :

Բընաւելը հաւքերու նըման՝ կը թըռտատեմ՝ ծառէ ծառ.

Տառապանաց սըլտիներուն՝ վահանի պէս գէմ կեցայ.

Չըրի էրի համբերութիւնը, կերպ կերպ վըշտաց զիսմացայ.

Դունկիանոսն եմ, դառնութիւնով, նեղութիւնով արբեցայ.

Հոգիս, Մուրը կոյս Աստուածածին, տէ եկէ առ, եկէ առ.

Մերթ ևս իր զգացոն սիրտը չկրնալով | տասուքն իրեն միայնակ սփոփիչ կը ժուժել, յետին անձկութեանց մէջ ար- | դտնէր. ինչպէս ուրիշ տեղ կը հառաչ.

Ո՞հ, կը կըրեմ ես սաստիկ սուգ, ամէն օր, ամէն գիշեր,

կը թափեմ աղի արտասուց, ամէն օր, ամէն գիշեր.

Կարծես զիս վառ բուրվառի մէջ ձըգեր կը ձըխացընեն.

Կ'այրիմ որպէս խոնկ ու կընդրուկ, ամէն օր, ամէն գիշեր.

Դարձեալ ուրիշ երգի մը մէջ կը գրէ.

Այս կենցաղըս նեղութիւներ չըկըրածըս չը մընաց . . .

կը պըտղում քաղբէ քաղաք, գեղէ գեղ.

Չունիմ հանդարտութիւն մէկ երկիր մէկ տեղ.

Աչքիս անձրեներէն պըրծեր է հեղեղ,

կը մորմոքամ, զիշեր կու լամ, զօր կու լամ:

Դառն էր յիրաւի Դունկիանոսի աղքա. | տաց հետ կարեկից սրտերու միսիթա-  
տութեան մէջ քաշած տառապանկ. | րութիւնն անգամ, և կամ հիւանդ ժա-  
ներն, այլ գառնագոյն կ'ընճայէին զայն | մանակ գէթ գաւաթ մը ջուր մատու-  
իւր ունեցած թափառական կեանքն. | ցանող, մինչև կը ստիպուի զայն ևս ի.  
Վասն զի պանդուխտն չունի իրեն վըշ. | բնն սիրելի Մօրէն ինդրել, ըսերով.

Իր վառուի թոք ու լերդ, կեանքիս բերդին հետ.

Մօտեցիր սիրովդդ, Մայր Սուրբ, ջուր մը տուր.

Կարօս եմ սառ ջըրի, սիրուս խիստ կ'երի,

Ողսրմութեան ծովըդ, Մայր Սուրբ, ջուր մը տուր:

Դէմդ ելայ ամնժով, աղքատիկ լամժով,

Կ'աղերսեմ հաւատով, մի թողուք ախտով,

Խնձ խրնամ աար զըթով, սիրուգ գաւաթով,

Մերձեցուր զիս քովըդ, Մայր Սուրբ, ջուր մը տուր:

Ի վերին երկըրէն, բուրաստաններէն,

Մաղկամ գաշտերէն վազած գետերէն,

Անուշ հեղեղներէն, պաղ աղբիւրներէն,

Կենարար ձեաքսլըդ, Մայր Սուրբ, ջուր մը տուր:

Դու զիս առողջացու, սաղցու, խընտացու,

Վառ սըրտիկս հովցու, հովահարեցու,

Դունկիանոսին իրուցու, լսա մը զովացու.

Դեղիթափ մատունքովդ, Մայր Սուրբ, ջուր մը տուր:

Հուսկ ուրեմն զթալով իր այսպիսի | նիւ ընտանեաց վերաբերեալ անձի մը,  
թշուառ վիճակին վրայ իրիմ զըտ. | որ իւր ստացուածքը կորուսեր, և յե-  
նուող կամողիկը՝ իրեն համար աղեր. | տին աղքատութեան մէջ կը դտնուեր:  
սպիր մը կը դրեն առ վեհափառ կայ- | Վարչութենէն 'ի Պետրըուրդ կոյսւե-  
սեր վարչութիւնն, խնդրելով նորին | լով, և հոն առատասրտաց օգնութիւնն  
զթութիւնն 'ի շնորհս այսպիսի մի աղ. | գտնելով, անկէ դարձաւ 'ի Տփղիս:

Քայց երր լսեց որ կարնեցիք մեծաւ մասամբ՝ Ռուսաց բանակին քաղաքէն ելլերւ ժամանակ, անոնց հետ գաղթեր են ՚ի Շիրակ գաւառու, ուղի ընկաւնակն ալ երթալու գտնելու իւր հայրենակիցքը. և գտաւ գաղթելոց մէջ բոլոր իւր ընտանեացմէ ողջ մասցող անձինքն, այսինքն իր քոյրերն և կրտեր թակովր եղայրն, և վերշնչյա ամուսինն թագուհի Տոււտու, որ էր քոյր ծանօթ ազնիւ կարնեցւոյ մը՝ Յակովի Աղայի Ղոնտախնձեան, որոնք Պե-

տրոս Աղայի՝ իւր քեռառն հետ կարնէն՝ Շիրակայ Լոռի դաւառն անցնելը, առ ժամանակ մի իրենց բնակութիւնն հաստատեր էին Սարչապետ գեղին մէջ. Հոն Ղոննկիանոս կ'երկի որ երկար ատեն ստիպուած լինի գիւղացի տղոց զաստիարակութեան պաշտամամբ իւր օրական ապրուստը ճարել. և իր կենաց այս մասին նկատմամբ քանի մ'երգերու մէջ հետեւալ յիշտակութիւնքն կ'ընէ, խօսելով առ Սուրբ Կոյսն.

Ի՞նչպէս ըլլամ. հայրենական երկրըէս եմ զըրկուած, Անտիրական ողբեկի քէօչէները մընացած. Զեռքըս ծոցըս, ըլլիքըս ծուռ, խեղճ աղքատ մ'եմ մնլորած, Յար զիս քո պայծառ քաղաքըզ, զեղի կարօտ մի թողուր: Իրաւ մեծ վարձք ալ ունի, բայց ընկած վախտսէ կ'ուսցընեմ. Աստուածպաշտութեան ծաղիկը գըպըոց պախչան բուսցընեմ, Գիտեմ, Մայր Սուրբ, որ կ'ընդունիս, քեզի ընծայ հասցընեմ. Վարպետութեան վարձք առնելու տղի կարօտ մի թողուր:

Դարձեալ ուրիշ տեղ մը կը յայտնէ, որ քաղցը է իրեն առանձնութեան տեղը՝ այս պատճռուաւ միայն՝ որ կրնար

հօն հանգիստ կերպով Տիրամօր (որում շատ տեղ իր երգոց մէջ Սուլթան կոչում կը սեփականէ) վրայ մտածել.

Ինչո՞ւ համար կ'առանձնանամ գեղերուն քէօչէները. — Զմայլելի լուսազարդեալ ան Սուլթանը կը սպասեմ:

Այս ժամանակիս մէջ յօրինած է նաև գողորիկ երգ մը, « Ձեւասուն աշակերտիս հիւանդուրիւնը » վերնազրով, զոր դրիգոր կ'անուանէ, ինչպէս նաև աշակերտին առ ինքն տուած տացու կոչումն, յայտնապէս կը ցուցընեն թէ

որքան սիրելի էր նա Ղոննկիանոսի, և ոչինչ նուազ նաև իւր դպրոցական ընկերաց, որոնց վրայ խելքէ, այսինքն հսկող դրուած էր. կ'արժէ իր փափակութեան համար որ հօս ամբողջապէս գնենք զայն:

Տըխրութիւնը պատեց, տըրտում եմ, քանզի Սիրելի աշկերտս իմ խիստ հիւլնդցեր է. Բըռներ է յանկարծ վատ մէկ տենդ մը սաստիկ, Ու յոշաթափ ՚ի մահինըս զըցեր է: Կըսկըծալի սըրտով տեմնելու գացի. Կամաց մը վըրայէն եօրդանն ետ բացի. Գրիգոր, ուր տեղըզ կը ցաւի, հարցի. Աս ինչ անողորմ ցաւ քեզ մերձեցեր է: Նըւաղ ձենով մ'ըսաց. Եկեր է տացու. Սէրըս եռաց, վըրըձկեցայ յարտասուս. Ի՞նչպէս կըրնամ զինքըս բըռնել կենալ սուս. Զըւարթ գէմիէն պայծառ գունը վերցեր է: Աչքերը կիսարաց, գէմիըս աւերտուած, Զըխընտալն արդեօք ինձ յումմէ է տըրուած.

Պըտուղը խանգարուած, տերել ցըրուած .  
Դեղնած սօլիշ եղած պաղ մը դարձեր է :  
Երբ տրքունը ակլնճներըս իմացաւ,  
Ես իսկոյն թալկացայ ու յուշըս անցաւ,  
Կըսկըճներուն պյլ անձըս չըդիմացաւ,  
Ինձի ալ իրեն հետ քէֆսըզուցեր է :

Արտօսըր կը ցօղէ մայրն աղէխորով.  
Խելք մի է մընացեր եղբըստոցը քով,  
Կը ցաւակցին մէկտեղ գըրացիներով,  
Բոլոր ազգականքն ալ վըշտացուցեր է :

Սիրելիքը մէհառւն քովն եղան գումար,  
Բժժկութեանը շուտ ով գըտնայ հընար .  
Պոյը մէրփի ֆիսան, որպէս տալ չինար,  
Դառն հողմով մը ցաւը փըլեր շըլյեր է :

Փութացէք, հասուցէք բըժիշկներ ճարտար,  
Գան տան կենսատու թէզ գեղ առողջարար .  
Ասոր ատ կերպ կերպարանը խեղճ տըկար,  
Ներքըս հոդով մըսամառով լըցեր է :

Բարկըցեր է՝ ինչպէս վարդերու թերը .  
Բարեխօս բըսներ եմ ամէն սըրբերը .  
Սաստիկ կասկածելի մըտածմոնքները՝  
Դէրտիկ սըրտիս վըրայ վէրքեր բացեր է :

Մէկ բացուէր, լըսէի քայլյրախօս լեզուն .  
Դու բըժըշէ, Մայր Սուրբ, գըթութեամբդ անհուն .  
Շուտ հասնի իւր ուսման, զըրին, կարդըլուն .  
Գըրիչը սուգ, զիլքը մէիւլ կեցեր է :

Խէլմէնին կը փշնտուն մանկունք դըպրատան,  
Տես ինչ ողբեր անեն երբ որ իմանան .  
Թէ և թարշամեր է խաս վարդի նըման .  
Բայց խընտացինք, քիշ մը լաւին դարձեր է :

Պարտէզի մ' դատեցայ ես այսափ տարի,  
Քեղ ծաղիկ մ' հասուցի, ով ծէր իմ' բարի .  
Կը պարծենայ, իրան փառք կը համարի  
Դասնկեր մը՝ իւր հետ որ կարդըցեր է :

Խոհեմ է, հրպատակ, սըրամիտ, աղուոր,  
Համբաւը հէէշ կը հըռչակուի նոր նոր .  
Հասկըցայ, Աստուածըս ինձ շատ սիրեց որ  
Աղալանքս ընդուներ, ձէնս իմացեր է :

Ղունկիանոսն եմ, մըխիթարանք թէզ գըտայ .  
Ինչպէս լեզուս իմ Արարիս փառք չըտայ .  
Ախտացեալ աշկերտիս խուցը ներս մըտայ ,  
Տեսայ լըման առողջացեր, սաղցեր է :

<p>Այս դասախարակութեան զրաղած մի- շոցին զըեց Ղունկիանոս իրեն բանա- ստեղծաւթեանց մեծագոյն մասն, ո- բանք քիշ ատենի մէջ ժողովրդական երգեր դարձան, ոչ միայն կարնեցի դաղթականաց և կամ բնիկ տեղացւոց</p>	<p>մէջ, այլ և տարածուեցաւ շուտով՝ ի կարին և 'ի Պոլիս, և շրջակայ գաւա- ռաց մէջ։ Այս երգերէն շատը կը գրէր ձրիաբար այլոց խնդրանօք և նիւթոյ առաջարկութեամբ, ինչպէս ինքնին կը յիշէ իր երգերէն մէկուն մէջ, թէ .</p>
--	---

Ղունկիանոսը վառք կու տայ քեզ, բարերար .  
Բերանը գիւլիթ է, որբարիկը տէ փտար .  
Լեզուս այլ զըրիչ եղեր է անդադար,  
Խօսք ու խըրատներ կը զրէ անըստակ :

Իր երգոց մեծագոյն մասն հիմա կորու-  
սեալ կը համարուի, և ձեռքերնիս հա-  
սածներն են զիսաւորապէս առ Առոքը  
կոյսն գրած գեղեցիկ նուազներն, ո-  
րոնք երկու հատորիկ կը ձեացընեն,  
Հայերէն և տաճկերէն լեզուաւ . ունէր  
նաև պատմական տէստէններ, որոնց  
դարձեալ օրինակ չունիմք ձեռքերնիս :

Նոյնպէս երգերու յօրինմանց կը պա-  
րապէր Ղունկիանոս նաև երր ընտա-  
նեզք Լոսիէն գաղթեցան Ախալքլէքի  
Վարնան գեղին մէջ, ուր անցուց նա  
իւր կենաց մեծագոյն մասը . ուսկից  
զանազան անդամ ճանապարհորդելով  
՚ի Փոլիս, ծանօթացաւ հօն գտնուող  
ազգային կարնեցի ազնուատոհմ Ալ-  
լահվէրտեան ընտանեաց, որոնք և շատ  
անդամ հրաւիրեցին զիւնկիանոս ո .

Թեելու իրենց տանը մէջ . բայց նա չէր  
ուզեր յանձն առնութեամբեար հա-  
մարելով իւր առանձնական կենաց խա-  
ղաղութիւնը, և կը բնակէր այրած տան  
մը սառբերկրեայ մաղագայի մը մէջ,  
ուր կը զբազէր զրելով բազմաթիւ նը-  
ւագներ և շատ մ՚իրեն զիմնաց ազեր-  
սադիրներ տաճկերէն լեզուաւ .  
Կ՚երեի որ Պօլսոյ մէջ ալ ոչ սակաւ նե-  
ղութիւն կրած լինի Ղունկիանոս, և  
մանաւանդ երր ազքատութեան և օտա-  
րութեան վիճակն իր վրայ կը ծանրա-  
նար օրէ օր . որով կը ստիպուէր դի-  
մել երբեմն երբեմն ազգային կարեկից  
սրտերու օգնութեանն : Այս նպատա-  
կաւ ահա գրուած են հետևեալ կր՚ին  
աղերսագրերն առ ազնուազարմ Տի-  
կինն Ցիւզեան Յակովի Զէլէպւոյ :

Ո՛վ արբասէր Տուտու, ծաղիկ պարծանաց .

Եըսէ աղիսլորմ իմ ազաւանաց .

Բընիկ երկիրս կարին էր՝ մայր քաղաքաց ,

Քակուեցանք, հարկատու եղանք Ռուսաց :

Տէ ուշ զիր, քաղցրասիրտ, պատմեմ զիմ վիրաց .

Թէ ինչպէս նեղութիւնք սրագ ժամանեաց .

Հարուստ էի ես, տէր մայի ապրանաց ,

Այժմ ընկած անպատիւ եմ վար ազքատաց :

Ո՛ ազատէ զիս պարտուց պարտատիրաց .

Տալիք ունիմ անգութ մարդկանց ատելեաց .

Խեղճ անդործ եզկելուս ոչ ոք չըխրզնաց ,

Գըթութեամին կստուծոյ միտքս ինձ քեզ ազգեաց :

Ո՞ր արբատումը քեզի ընկաւ՝ չըխընտաց .

Նըման Աստուածածնայ բարձող ես վըշտաց .

Տես իմ խեղճութիւնս, համբոյր քո ձեռաց ,

Ամօթով կը չըրջիմ ՚ի մէջ հէմչէրեաց :

Զեմ կրնայ հասցնել կարիք (?) տանջանաց .

Յետ Աստուծոյ միայն յոյսըս քեզ մընաց .

Ինձ գործի ՚մ դնելու զըրցէ Զէլէպւաց ,

Ըլլամ օրհնող և աղօթող ձեր կենաց :

Դուռն ողրմութեան մը Ղունկիանոսին բայ ,

Պատիւ Քրիստոսի, սրբոց հրեշտակաց ,

Այս հոգս հոգալու եղիր անմոռաց .

Աստուած քեզ հասցընէ երկնային փառաց :

ԱՅԼ ԱՂԵՐՍԱԳԻՐ Ա.Բ ՆՈՅՆ

Զառուի յարգութենէդ լուր մ'ուրախտրար ,  
Յոյս տըւիր , կ'աղաչեմ' , յիշէ , մի՛ մոռնար .  
Չունիմ' կարողութիւն համբերել երկար  
Կը տանջուիմ' զօր ու գիշեր չարաշար :  
Իմ սիրոս է վիրօք լի , ցաւս է անհամար ,  
Կ'անցնի կեանքա ախով , օրըս մութ խաւար .  
Այս նեղութեանցը ալ կըբնայ գիմանար .  
Քեղնով կ'ըլլայ վըշտացըս ցօղ զովարար :  
Մէկ մը՝ յոյժ ժարուելով , պաղ գետ մը երթար ,  
Չըխըմէր զովանար , ինչո՞ւ պէտք կու դար .  
Քեզ ընկնալ՝ պօշ ելլալ , տես , չէ մի դրժուար .  
Ո՞վ այսօր ինձի մէկ աւետիք մը տար :  
Խեղճ եմ , եղինի եմ , պանդուխտ եմ օտար ,  
Առանց քեղ՝ զեղ վիրաց զըտնալս է անկար .  
Չըրցեցիր Զէկէպեաց արդեք մեղ համար ,  
Գործի մ' դընեն ըլլան ինձ խնամատար :  
Երբ զիս խընտացուցիր , նեղութիւնս հողցար ,  
Վարձք կ'առնես Աստուծմէ դու մէկին հազար ,  
Անթառամ պըսակ , թագ յօրինուած դուհար ,  
Հարդարէ գլուխդ Աստուած հայրաբար ,  
Քեզ օգնական ըլլայ սուրբ Աստուածամար ,  
Իւր քաղցըր Որդւայն հատ տեսցընէ իրար .  
Պատուէ պատիւ հանէ սըրբոց հաւասար ,  
Ըլլաս Հոգւոյն սըրբոյ մաքրազարդ տաճար :  
Դունկիանոսն եմ , եղիր է խիստ խեղճ տըկար ,  
Հասիր օգնէ , հասիր , ալ մի ուշանար .  
Թէ թեղտիոյիթ չանես դու ինձի մէկ ճար ,  
Քեզ ողբով անհանդիս կ'անեմ անդադար :

Հաւանական կ'երեի որ Ղունկիանոս իր  
Քաշուած և առանձնացեալ կենաց մէջ | Կայնալիսեաց աչքէն հեռանալով առիթ  
Քաշուած և առանձնացեալ կենաց մէջ | չտալ իր վրան խօսելու : Իւր այս զցաց -  
Անգամ , չէ կրցեր ազատ մնալ չար նաւ | մունքը յայտնած է իր երդերէն մէկուն  
Խանձու հարուածներէն , մինչեւ երբեմն | մէջ , երբ անջառման ժամանակ կու տայ  
Ասիպուեր է ծովուղ իր բնակած վայըն , | իւր պիքելեաց հրաժարականն .

Արդ , սիրելիք , իմացընեմ . հոս մինալս Աստուած գիտէ .  
Կարծեմ թէ բամնըւիկը պիտոր . մէյմ'ալ գալս Աստուած գիտէ .  
Թէ ձեր ցաւն է սաստիկ , գիտնաք' իմ ցաւս է խիստ սաստկագին ,  
Այնպէս տըխրութեան մէջն եմ որ այլ խընտալս Աստուած գիտէ :  
Անխոչեմ մարդկանց ձեռքն ինկանք , իմ դէտրըս չըդիտուեցաւ .  
Բարեկամերըս օտարացան , ու պատիւըս վերցըւեցաւ .  
Ատոնք հոգ չէ , բայց ձեղանից անջատիլ է ինձի ցաւ .  
Վիշտըս շատցաւ , աս մասին իմ միւշկիւլ հալս Աստուած գիտէ :  
Բարոյ հակառակ կեցաւ ան չարանախանձ սատանան .  
Գընաց չար մարդկանց գըրզըռեց , իրարու գըրդող եղան .

Հասկըցայ ինձ համար ումանք խօսք լրսեն կը զայրանան .  
Ես ալ միոք զըրի գընալու . ուր երթալս Աստուած զիտէ :  
Մըտքէ ազօթքէ մի մոռնաք ցաւալի Ղունկիանոսին .  
Մըրտիկաս չի մըխիթարուի , հաղար յորդորանք խօսին .  
Արժանանանք արքայութեան , հոն հըրճուինք մեք միասին .  
Ա՛լ աս աշխարհիս երեսը՝ ձեզ տեսնալս Աստուած զիտէ :

<p>Երբեմն ալ հարկ կը լինէր Ղունկիանու .</p>	<p>իրեն հետ խոռված լինելին . և փոխա- սի այսպիսի առիթներու մէջ յիշեցը .</p>
---	--

Դարձնուց ասպէս կը սիրէիք ինձի .

Զորմանք չէ մի խկոյն երես դարձուցիք :

Մէկ վախտ մը միջերնիս պատիւ կար , սէր կար ,

Օր մը շրտենայինք մէկըզմէկ չըլլար ,

Գաւաթներ կը դառնար մեր կենաց համար .

Հիմա ալ չէք ճանշնար , օտարացուցիք :

Ուրիշ նոր խընտումներ սըրտիս մէջ լըցուան ,

Քանզի հասաւ օրը սուրբ Վերափոխման ,

Կ'երթայ Ղունկիանոսը չի մընար աշնան .

Դուք սաղ ու սէլամէթ ողջ առողջ կեցիք :

<p>Ղունկիանոս վերջին անգամ մ'ալ դ.առ- նալով Պօլսէն յԱլիցիսա , հօն ժամա- նակ մը պարապեցաւ դարձեալ տղայոց դաստիարակութեան . յետոյ անցնելով 'ի վարեան , հօն կնքեց երջանիկ մա- հուամբ իւր կեանքը Մուկ Մանասի ( Մկրտիչ Մանասէի ) տանը մէջ , սրբու- թեան համբաւ ձգելով 'ի շրջակայ գիւ- զօրէս : Մահուան անկողնյն մէջ ան- գամ զուարթ հանդարտութեամբ կը մնէր մեղմիկ իւր երգերուն մէջ առ Ա . Կոյսն զրած աղերսանքներն , որուն իր</p>	<p>բովանդակ կենօքն եռանդուն պաշտօ- նատար եղած էր :</p>
---	--

<p>Նոր իմաստ մը չէ յիրաւի այս խօսքը թէ ամէն զգացումն իւր սեփական լե- զուն ունի , սակայն ինչպիսի լեզու պիտի գործածէ եռանդուն սիրոյ զգացումն , որ ամէն կրից աղջրիւր է . ինչպիսի սի- րալիր ոն մը պիտի բանեցընէ Ղունկիա- նոս Ա . Կուսին հետ խօսած ատեն , ո- րուն սրտին միակ սփոփիչ և գանձ ան- կորուստ նա միայն համարեալ էր , առ որ կը գոչէր ստէպ :</p>
--

Թահ պըզտիկուց Ղունկիանոսին սէրն ու սէլվան գու եղար :

Եւ ուրիշ տեղ մը .

Սէր իմ , Սուրբ Կոյս , գիրքըս , սաղմոսս , աւետարանըս դու ես :

<p>Կը խնդրէր Ղունկիանոս շատ անգամ՝ օր մ'առաջ մահուամբ հասնելու առ</p>	<p>տուաճը կ'անուանէ , յայսնելով առ նա ստէպ ստէպ իւր սիրով վիրաւորեալ Ա . Կոյսն , զոր և իրեն երկրորդ Աս-</p>
---	---

Ղունկիանոսն եմ , սիրոյ նըշան՝  
վէրքեր ունիմ տասը քըսան .

Ես ժուռ կու գամ խեղճ փէրուշան ,  
Քանի աս սէրն իմ քովս կայ նէ :  
Ղունկիանոսն եմ , երբ որ Կ' յիշեմ սուրբ անունդ ,  
Կը թալկանամ , յօդուանկներըս կ'ելլէ թունդ .  
Սոսկ մէկ նայուածքովզդ գեղցիկ ըսունտ ,  
Փըլած սըրտիս չէնքին՝ ոսկի սիւն կու գայ :

Նոյն սիրոյ զգացմունքը կը բացատրեն նաև հետևեալ տողերը .

Վիրօք լցուած թափառական , Մայր Սուրբ , մէքեան մը չունիմ ,  
Սիրովդ ես ինձի մաշեցի , մէկի 'մ զիան մը չունիմ .  
Այս ցաւալի սրգաւորիս մըխիթարանք ըլլալու ,  
Մէկ հոգեոր խոհեմազարդ բարի եարան մը չունիմ :  
Չունկիանոսն եմ , քո կարօտով սիրտըս խորունկ խոցեր եմ ,  
Անցաւոր ուրախութեանը իմ աչքերս գոցեր եմ .  
Գըթութեանըդ դըռանն առջև ճիշտըս ծըռեր կեցեր եմ .  
Ա՛ռ ինձ քովզդ . աս է լացըս , ուրիշ շիվան մը չունիմ :

Գեղեցիկ է դարձեալ նաև յետագայ | հետ կը խօսի , որ Ա . կուսին սիրովն էր  
երգն , յորում Ղունկիանոս իր սրտին | վառեալ :

Արդեօք քեզ ինչ հանդիպեցաւ ,  
Ինչո՞ւ վըրդովիցար , սըրտիկ .  
Կարծես թէ Յովսեփին նըման  
Յեզիպտոս ծախուեցար սըրտիկ :  
Ա՛խ , աւա՛ղ , ցաւագար սըրտիկ .  
Մի լսր անմըխիթար սըրտիկ ,  
Սիրով համբերէ տար , սըրտիկ :  
Ի՞նչ է ցաւըդ , մէկ ինձ ըսա՛ ,  
Որ ցաւակից ըլլամ ես ա՛ .  
Պիւլպիւլի պէս կոծըդ տեսայ ,  
Հերքէ մաշեցար , սըրտիկ : — Ա՛խ , աւա՛ղ , և այլն ,  
կեահ կու լսս անշունչ կը մընաս ,  
Կեահ սաստիկ սէր մը կ'իմանաս ,  
Թէզ թէզ յերկինք կը սըլանաս .  
Ո՞ւմ սիրահարուեցար , սըրտիկ : — Ա՛խ , աւա՛ղ , և այլն :  
Ողբեր կ'անես տատ ֆիրեատով ,  
Խոր խոցուած ես դեղուած նետով ,  
Աստուածածնայ խիստ կարօտով՝  
Լըցուելով լըցուեցար , սըրտիկ : — Ա՛խ , աւա՛ղ , և այլն :  
Ատ ինչ սէր էր որ կըրեցիր ,  
Քեզ կըրակի մ՞ մերձեցուցիր .  
Ղունկիանոսն ալ հետդ էրէցիր ,  
Երբ որ դու վառուեցար , սըրտիկ : — Ա՛խ , աւա՛ղ , և այլն :

Յայտ է որ այսքան վառ սիրոյն փոխաւ .

<p>Բէն չէր կարող Սիրոյ Մօր սիրան անրզ .</p> <p>Գայ լինել . այլ իմանալի ձայնիւ կը խօս .</p> <p>սէր միւտ Ղունկիանոսի սրտին , և կար .</p> <p>Ճեմ առանց չափազանցօրէն զրուցելու .</p>	<p>կընանք ըսել թէ երբեմն նաև իւր դի .</p> <p>մաց տեսութեան արժանի կ'ընէր . ինչ .</p> <p>պէս կ'արծես ակնարկել կ'ուզեն հե .</p> <p>տեսալ քանի մը առ Ա . կոյսն ուղղեալ</p>
--	---

Խկոր յերկնուց զունկիանոսին մըխիթարիչ ըկտու...  
Խոյալներըդ Ղունկիանոսին կերպ կերպ աեսիքներ ցըսցաց,  
Սիրաբորբոք վառուած սիրտըս կարօտով գալարեցոց...  
Յոյս իմ քաղցրագութ Մարիամ, եա չըսիր մի ինձի դու,  
Քեզ ապաստան տէր կը կենամ, եա չըսիր մի ինձի դու...  
Վախտն է, խոստմունքըդ կատարէ, բաղձանքին հետ եղիկելուս...  
Հոգիդ առնելու ես կու զամ, եա չըսիր մի ինձի դու...  
Դարձեալ նաև զանազան երգերու մէջ նաց մէջ այն խոստումներն յիշեցնե.  
Կը յիշէ Աստուածածնէն առ ինքն եւ լով անուշիկ կերպով կը գանգատի առ  
զած խոստմունքները, և իր տառապաշ. նա, ըսելով.

Ետ դու իմն ես՝ ինձի չըսիր.  
Տենչալուդ եմ ծառայ եէսիր...  
Ըսի. Լըսէ, ղըշոյ փառաց.  
Ըսաց թէ բնէ, բնէ կը խրնզրես.  
Ըսի թու առըր տեսութիւնըդ,  
Ըսաց թէ քեզ կ'երեամ ես...  
Ըսի. Սուրբ կոյս ես խոցուած եմ սիրովը,  
Ըսաց. Թէզ մը կը սաղցընեմ քո եարատ...  
Ըսի. Սիրուդ չեմ դիմանար, Աըրբուհի.  
Ըսաց. Փափսըրդ լըցուելու կ'անեմ ճար...  
Ըսի. Ղունկիանոսը գուկդ է՛ դու դիտես.  
Ըսաց. Մօտ օրերըս դութըս կը տեսնես.  
Ըսի. Անճառ փառքին խիստ կը բաղձամ ես.  
Ըսաց. Պատրաստեր եմ անի քեզ համար....

Այսպէս աչա Ս. Կուսին ձեռքով ա. երգերուն մէջ կը զմոյէր նաև երկրիս  
ուաջուլնէ ապահովուցեր էր Ղունկիանոսին կը զմոյէր բերկրութեամբ.  
Նոս իր ապագոյ կենաց երանական վի- ինչպէս լի յուսով կը զրուցէ նաև ինք-  
նակը, և արքայուրեկան վրայ զրած նին, թէ

Ցանկարծակի յարքայութիւն մըտքէս կ'անցընի.  
Իմ նազելի Փըրկիչըս հոն գըտնալ մըտքէս կ'անցընի...  
Ես անխտամ պըսակներուն իրաւ որ չեմ արժանի,  
Ցընծալ սըրբոց հետ միատեղ. աս ալ մըտքէս կ'անցընի :

Ազնիւ և միանդամայն գերագոյն սիրոյ իր զմոյէր հեղլու...  
բաղձանք մ'ալ ունէր Ղունկիանոս, ու իր սիրելու մարտիրու, ահա իւր խօսքերը,  
ըսուն հասնելու ճար չեղաւ իրեն, այն յորս կը յայսնէ նաև թէ ուստի ծազեր  
է դիւցազնական սիրոյ պատարագաւ, էր իր սրտին մէջ այս եռանդն.

Սըրտիս մէջ սէր մը կը վառուի, կարօսս առնել չըկըրցաց,  
Բաղձանք մը մը երելու. միտքս մառնել(?) չըկըրցաց.  
Շատ կարդըցի, շատ լըսեցի մաքուր վարքը սըրբերուն,  
Ի՞նչպէս չորբամ որ ես անսնց ճամբան ըըռնել չըկըրցաց.  
Ղունկիանոսն եմ, ցանկանալով ցանկացայ տանջանքներու,  
Ճար չըգրտայ, միւնքիւն չեղաւ բաղձանքըս կատարելու.  
Դըմքախտ չեմ մի, թըցուառ չեմ մի, արժանի չեմ մի լալու,  
Արունս թիսուսիս արընին հետը խառնել չըկըրցաց :

Արբոց վարուց վրայ ունեցած այս վառ  
եռանդեանն արդասիք կրնան համա-  
րուիլ իւր բազմամթիւ երգելն առ սուրբս  
և սրբուհիս, առ որս իւր նեղութեանց  
ժամանակ օգնութիւն գտնիլու կը գի-

մէ. ինչպէս հետևեալ երգին մէջ կը  
պաշտամ առ Ս. Անոնն՝ որ յայտնէ ի-  
րեն կրուսած կամ գողցուած ակնո-  
ցին տեղն, ուսկից զուրկ մնալով չէր  
կարելի իրեն այլ ևս ուսման պարապիլ.

Ո' Հայր Անտոն, գողցուցեր եմ կէօղիւկը, քեզնէն կ'ուզեմ.  
Ո'վ կ'ըսէ՛ ես վերցուցեր եմ. կէօղիւկը քեզնէն կ'ուզեմ:  
կը նեղութիւ սիրալու' ըստ որում գըրէս կարզըլէս եղոյ,  
իւր աշքերըս կուրցուցեր եմ. կէօղիւկը քեզնէն կ'ուզեմ:  
Արագահսա Սուրբդ. Աստուծոյ Ղոնիիանոսին խընտացու,  
Ո'վ է տարեր, ուր է ընկեր՝ գոնեա տեղը իմացու.  
Ի՞նչ և իցէ ըսքանչելի հըրաշխիքըդ ինձ դարձու.  
Պիտոր զըսնես, կորցուցեր եմ, կէօղիւկը քեզնէն կ'ուզեմ:

Թէպէտ և Ղոնիիանոս իւր նեղու-  
թեանցը մէջ քիչ կարեկից սրտերու  
ձեռնտուութեանն հանդիպեցաւ, աս-  
կայն ինքն ՚ի բնէ բերեալ էր ամէն ցա-  
ւելոց հետ ցաւակից լինելու, և ձեռ-  
քէն եկած օգնութիւնն հասցընելու .  
միիթարելու զընտանիս՝ իրենց մէկուն  
հիւանդութեան ժամանակ, կամ ար-

տասուելու այն թշուառ սրտերուն հետ,  
որոնք չեն ուզեր բաժնուիլ իրենց սի-  
րելեաց վերջին յիշատակներէն՝ ՚ի գե-  
րեզմանաց: Այսպիսի ասթիւ յօրինած  
է նաև հետևեալ երգը, միսիթարելու  
սիրելի քեռը մահուամբն վշտացեալ  
քրոջ մը սիրաը.

Լըսեցի, սիրելի, քո քոյրըդ մեռաւ. դու ողջ եղիր .  
Փըրկչին խիստ հանոյ ըլլալոն՝ քովն առաւ. դու ողջ եղիր .  
Բայց մեզ թողար սըցերու մէջ գառնագոյն կըսկիծներով,  
ինքը սըրբոց օթիւանը թէկ թըռուաւ, դու ողջ եղիր :

Տահան ծաղիկ հասակին մէջ թարշամեցաւ թափեցաւ,  
Սաղութ կերպ կերպ հիւանդութեամբ յաստիս ապաշխարեցաւ .  
Միշտ կը բաղձար անանց կեանքին, իւր փափաքը լըցուեցաւ,  
Սաստիկ կարօտով թիստիս էր ծարաւ, դու ողջ եղիր :  
Ասսոյ կամքին հընազանդէ, պէտք չէ խիստ շատ լաց ու թաց .  
Բարի մահուամբ սըրբութեամբ լաւ աշխարհէս նա որ զընաց .  
Անկասկած ան խանըւեցաւ հետ մաքրազարդ կուսանաց,  
Արդ կը վայելէ. պըսակն համասփիւս առաւ, դու ողջ եղիր :  
Մահը եղաւ հըրաշխիք. աեսնողն երանի կու տար .  
Հոգին սուրբ քեզ մըխիթարէ, ըլլայ սըրափդ հովահար :  
Ղոնիիանոսը կ'ըսէ՛ քոյր իմ Սըրբուհի մի մորմօքար,  
Աշ թէ մեր շահը մարաւ, այլ նոր վառաւ. դու ողջ եղիր :

Աւրիշ երգ մ'ալ յօրինած է իւր եղբօրը հիւանդութեանն առթիւ .

Խիստ ցաւեցայ, երբ լըսեցի մեր եկբայրը հիւանդ է .  
Աղօթքով Աստուած դիմեցի. մեր եղբայրը հիւանդ է .  
Ես շըմեւած մարդ շըմեանի, շըտեանամ կըսկիծները,  
Սէրը եռաց, արտասուեցի, մեր եղբայրը հիւանդ է :  
Ղոնիիանոսը կ'ըսէ՛ եկէք տես երթանք մէկտեղ միրով,  
Սիրաը բանանք համեղ պըտղով, տանձ ու խընծոր նըռներով .

Միսիթարենք զանի անուշ աստուածային խօսքերով,  
Տէր տեսցէ և ողորմեսցի, մեր եղբայրը հիւանդ է:

Իբրև քերթողական խաղ մը կրնանք | բով կազմուած տողերը, ինչպէս են  
յիշել նաև իր գրաշար ըսուած վանկե-

Խիստ գըթած ես աղէխորով Մարիամ  
Դու եղիր ինձ որրուս մեն ու այր ու րէ (մար)  
Չունիմ սիրելի մը, ոչ բարեկամ մը,  
Ըստ որում ընկեր եմ վեվ ու այր ու րէ (վար) ...  
Չըդիալի ոտքերուս քէ ու այր ու րէ (քար) ...  
Վերջապէս ինձ քովըդ տիւն ու այր ու րէ (տար) ...  
Դու միշտ ինձ օգնութիւն գեմ ու այր ու սէ (զաս),  
Մըսիթարութիւն մը տիւն ու այր ու սէ (տաս),  
Ճընչեմ անձըս, բրռնեմ պէ ու այր ու սէ (պաս),  
Ունենամ սըրբոց հետ մեն ու այր ու սէ (մաս):

Ղունկիանոսի մտաւորական և հոգե-  
կան ձրից համեմատ էր նաև արտաքին  
կերպն. լուրջ և վայելուչ էր գէմքով,  
սևաշոփ, երկայնահասակ և բարակկեկ,  
նայուածքն հանդարտ ու աղու, ձայնը  
չափաւորապէս քաղցր: Վարմանը մէջ  
յետին աստիճանի զգուշաւոր էր և հա-  
մեստ, կրօնական պարտուցը մէջ փոյթ-  
եռանդն և երկիւղած: Ի բնէ քիչ խօ-  
սել կ'ախորժէր: Իւր սիրելի զբաղանքն  
էին բանաստեղծել և աղօթել. բայց  
այսու հանդերձ ընտանի էր բնաւորու-  
թեամբ, և ամենուն սիրելի իր վար-  
մամբը, մանաւանդ ու ամիկ ժողովը-  
դեան, որոնց անդադար բնածիր աշ-  
խուժով: Հոգենոր պատմութիւններ կը  
պատմէր: Սիրելի և յարգելի էր նաև  
ջաճկաց առջև, որոնք իրեն զալէմ-  
մէս-Շահիր, այսինքն Բանիրուն բանա-  
տունց կոչումն կու տային: և միրափ  
շատ աւելի աջողակ էր տաճկերէն դրե-  
լու քան թէ հայ լեզուաւ: իր տաճկե-

րէն երգերուն մի մասն նախ արաբիկ  
և պարսիկ լեզուի խառն և բարձր ոճով  
գրած էր. բայց յետոյ այլոց աղաշանօք  
գարձուց զանոնք 'ի հասարակ լեզու  
տաճկաց, ամենուն դիւրահասկանալի  
լինելու համար. և այս իր տաղերը, ինչ-  
պէս այն ատեն, այսպէս նաև մինչև հի-  
մա կը լսուին շատ սրճանոցներու և  
հասարակաց ուրախութեանց մէջ: Փա-  
փաքելի էր մեղի բովանդակ իր երգե-  
րուն հաւաքրումն տպագրութեամբ ըն-  
ծայել առանձինն զրուկաւ. բայց ինչ-  
պէս վերն յիշեցինք, բաց 'ի իւր հո-  
գեսոր երգերէն՝, չունինք ուրիշ երգերու  
օրինակն, ուստի կը խնդրեմք զայնս  
յազգայնոց, և մանաւանդ 'ի կարնե-  
ցւոց. որոնց վեմափայլ ձիւնագագա-  
թըն լերանց, և աղբերաշատ դալարի  
բրոց ծոցէն ծաւալած, մեղմիկ և զողտ-  
րիկ միշտ պիտի հնեն իրենց քաղա-  
քացի Ղունկիանոս երգչին քերթողա-  
կան քնարին թրթումունքն,

1 Քովերնիտ անեցած երգերը մասն առ մասն կը հրատարակենք 'ի Բաղմավիպիս: